

E H M M Q U

Օ Ր Ա Գ Ւ Ե Շ Ը Ն Վ Ա Ն Ե Կ Ա Ն

Φ Η Η 16.

1863

9. 4080P



ԱՐՈՒԵՍՈՎԱՆ

Անցեալ տարրան Հոհ-
տութիւնում այս արհական
արուեստից տեսարա-
նին վրայ ընդիմանոր
տեսութիւն :

ւտելիքն ու սգեւոր ըմպելիքը
կը կազմէին արուեստից տե-
սարանին հրորդ բաժինը, որն
որ ինչպէս կ'ենթագրուի, թույց
անհատներու կողմանէ՝ ամենէն
բազմաթիւն եր, բայց Ամերի-
կայի բերքերուն դուրս մնալովը,
1851ին ակնահաճոյ աէսպի-

սութիւնը կը պակսէր։ Երեքհազարէն աւելի միայն գործածական տնկերու օրինակներ տեսքի հանուած էին։ Հոս Գաղղիայի բաժինն ամենէն աւելի աչքի կը զարնէր. ամէն մէկ գաւառ՝ իր երկրին բերքերուն գեղցիկ ճաշակով կարգի դրուած ժողովածյլովը ներկայացուած էր։ Գաղղիային անմիջապէս ետքը կու գար, ամենուն ակնկալութենէն դուրս, Սպանիա, իր գրեթէ 700 հանդիսահաններովը, որն որ նոյն երկրին զարմանալի բերրիութեան ու ճարտարութեանց մէջ յառաջ երթալուն ակներեւ ապացոյց մըն է։ Բորդուկալ ալ աս մասին մէջ իրեն պատշաճ ու վայել կերպով ներկայացուած էր. նշնպէս մեծին Բրիտանիայի միացեալ թագաւորութեան բերքերը շքեղ ու վայելուչ օրինակներով տեսքի հանուած էին։ Սկզի տիական ու Անգլիական ցորենին դիմացը՝ Աւտորակայի ու Մաճառստանի ցորենն արժանաւոր հակառակորդ ելան. նշնպէս Սիլեղիական գարին՝ անգլիականը լաւութեան կողմանէ կը գերազանցէ։ Հալլէդի ծառաբուն ըսուած ցորենը, աւելի արուեստական հնարք կամ խարէութիւն, քան թէ իրական բան կ'երեւայ։ Սակայն այնչափ աւելի մէծ մոտագրութեան արժանի են՝ Նորուեգիայի հիւսիսային ծայրէն խըլուած ցորենի տեսակները։ Հոն գարին, հաճարը,

գետնախմնծորը, ոլոռն ու շաղքամը՝ 70 աստիճանի, իսկ ամարուան ցորենը՝ 67 աստիճանի տակ կը հասնին:

Սակայն ինչ տարբերութիւն կայ աս հիւսիս
սային բերքերուն ու բոցաշունչ Ավրիկէի արգասիք-
ներուն մէջ, որոնք Ալճէրիի բաժնին մէջ դիմացնիս
կ'ելեն: Գաղղրայի աս. մշտադաշար գաղթականու-
թիւնը, կ'երեւայ թէ հին ժամանակներն ունեցած՝
Եւրոպայի Համբարանոց ըլլալու պատիւը՝ նորէն ձեռք
բերել կ'ուղէ: Ալճէրիի բաժնինը շատ կողմանէ մտա-
դրութեան արժանի էր. բայց առանձինն ուշադրու-
թեամբ կը զննէին Անդղիացիք գրեթէ 60 Հանդի-
սահաններէ խրկուած զանալան բամբակի տեսակ-
ները. Նցնպէս ցորենը, բանջարեղէններն ու ծիսա-
խոտը շատ գերազանց ու յարդի է: Եթէ Ալճէրի
արդէն հիմայ Եւրոպայի մայրաքաղաքներուն ձմերուան
տօնավաճառներուն՝ ծնեբեկ, ընդաւոր կաղամբ եւ
ուրիշ ընդեղէններ կը մատակարարէ, պիտի գայ ժա-
մանակ մը, մանաւանդ եթէ Հաղորդակցութիւնն
աւելի դիւրիննալու եւ յաճախելու ըլլայ, որ Եւրո-
պայի պարտէզպանները ետեւէ պիտի չկ'յնան չերոց-
ներու մէջ մեծ աշխատութեամբ ու արտաքս կարգի
ծախով բանջարեղէն հասցընելու, երբ որ Ավրիկէ
նցնն իրենց աւելի ընտիր տեսակաւ ու դիւրագին կը
մատակարարէ:

Զանազան ընտիր ալիւրի տեսակներ յառաջ բերող երկիրներու մէջ առաջին տեղը կը բռնէ Աւստրիա, ուր ալիւր շինելու արուեստը չսուած բարձր կատարելութեան հասած է: Ամենէն աւելի պանծալի յիշատակութեան արժանի է՝ Փրակայի քարալիւր ըսուածը, որն որ զօրաւոր քարերու մէջ աղացած ալիւր մըն է, եւ առանց պատաժելու ամեն տեղ կրնայ խաւրուիլ, եւ նցն իսկ ամենէն տաք եռիկիներոց տարիներով կը դիմանայ:

Ըստքարն ալ պակաս չէր . դրսի գաղթականութիւններէն զատ՝ նոյն իսկ Մաճառստան եղէգի շաքարի օրինակ մը խաւրած էր : Մաքսի ընկերութեան ձակնդեղի շաքարը, Գաղղիայի ու Աւստրիայի համեմատութեամբ՝ շատ քիչ ներկայացուած էր : Վերջի տէրութենէն մասնաւոր յիշատակութեան արժանի են զր Սինա Մաճառստանէն ու զր . Ռոպէրդ Մո-

րաւիսյի Սէկլովեց քաղաքէն։ Ետքինին շաքարի գործատունը, աշխարհքիս ամենէն մեծ գործատուններէն մէկն է։ Նշն գործանոցը ձմերուան վեց ամիսները 60,000,000 լիտր ճակնդեղ կը գործածէ, 10,000,000 լիտր անդործ կամ թռււս շաքար կը զտէ, եւ շաքարին չպնդացող մասէն կամ շարաբէն 10,000 մար կամ 6000 հարիւրալիտր 95% գինւց ոգի կը հանէ։ Չմեռը՝ 800, իսկ ամառը՝ 300 բանուոր գործատան մէջ շարունակ կը բանին, դաշտի վրայ գործողները մէկտեղ չհաշուելով։ Ընդհանրապէս Աւատրիա աս բաժնին մէջ մեծ յաղթանակներ ստացաւ ու ամենէն զարմանք ու գովութիւն ընդունեցաւ։

Մինչեւ հիմայ Անդղիացիներն իրենց գարեջրոց գործատուններուն մեծութեան վրայ կը պարծէն, սակայն արուեստից տեսարանին մէջ իմացան որ Աւստրիայի մէջ, եւ ի մասնաւորի Վիեննայի մօտերը, Գլայնշվենակ ըսուած տեղը գարեջրոց գործատուն մը կայ, որն որ թէ մեծութեամբ ու թէ ընդարձակութեամբ Անդղիայինները կը գերազանցէ։ Աս ընդարձակ գործատան մեծութիւնը մարդ կրնայ իմանալ երբ որ մտածէ, որ միայն չէնքը վեց աւստրիական արտավար ընդարձակութիւն ունի։ Աս գործատան մէջ, ամէն օր 3500 մար գարեջրուր կը շնչուի, եւ նշն գործատունը 1860ին տերութեան 834,000 ֆիորին տուրք վճարած է, որն որ շատ միլիոններու մուտք կ'ենթադրէ։

Ասկէ նոււաղ գովութեան արժանի չեն, Աւատրիայի զանազան տեսակ գինիները։ Գաղղիայէն ետքը, Աւատրիա ամենէն շատ ու ընտիր տեսակ գինիներ կ'ելլեն։ Արդէն 1855ին Փարիզի արուեստից տեսարանին մէջ Աւատրիայի զանազան գինւց տեսակները մեծ զարմանք պատճառած էին. իսկ վերջին արուեստից տեսարանին մէջ անկէ աւելի բազմազան գինիներ հանդէս հանուած էին։ Ասոնցմէ գլխաւորներն են՝ Ստորին Աւատրիայէն Կրիստինկի, Նուսպէրկի, Գլոսդեռնայպուրկի, Վայտինկի ու Գալէնպէրկի գինիները։ Մորաւիա, Գաղմատիա ու Խոռուադաստան ալ ընտիր գինիներ կը մշակուին. ետքի երկրէն յիշատակութեան արժանի է Ակրամի Սվէդի Տհուըսուած գինին։ Սակայն ասոնց ամենուն վրայ ստուեր մը կը ձգէին Մաճառստանի զանազան տեսակ գինիները, իրենց գլուխ ունենալով Դոգայի անզուգական գինին, իր ստորակարգեալ տեսակներով։

Աս բաժնին հետաքրքրական բաներէն մէկն էր, Բրէվց Գաղղիացւցն այլեւայլ թռչոց կերի փորձերուն ժողովածածքը։ Վերսիշեալ Գաղղիային զարմանալի ճշգութեամբ ու չհաւատալի յարատեւութեամբ քանի մը տարիէ վեր թռչոց ստամքար քննած, եւ անոնց բովանդակած տնկային կամ կենդանական մացորդները՝ մանրագէտի միջնորդութեամբ զննած է։ Աս տարբեր, իրարմէ բաժնուած նիւթերը, չորցուած ու խաւաքարտի վրայ կացուած են, որով

մարդ մէկ հայեցուածքով կրնայ տեսնել թէ որ միշտաները ջնջելու համար ինչպիսի թռչուններու կը կարօտինք։ Նշն մարդը նաեւ մշակութեան օդտակար ու վասակար կենդանիններու հաւաքածովք մը հանդէս հանած էր։ Աերջապէս աս բաժնին տեսնելու արժանի բաներէն մէկն էր, Գաղղիայի օտար երկիրներէ բերուած անսառւններն Եւրոպայի մէջ օդավարժելու կամ տեղալարժելու համար կազմուած լնկերութեան, մինչեւ հիմայ յառաջ բերած արդիւնքները։

Չորրորդ բաժնին մէջ գիմացնիս կ'ելլեն, արուեստներու մէջ գործածուած՝ անկերէ ու կենդանիններէ հանուած նիւթերը։ Աս մասին մէջ տակաւին շատ պակասութիւններ կ'երեւան եւ ի մասնաւորի գերմանիա կրցածին ու բաղձացուածին չոփի բան խաւրած չէ։ Ասիկայ աւելի յայտնի կ'երեւայ բուրգերու մասին մէջ, որուն ամենէն աղնիւը գերմանիա կ'ելլէ։ Բրուսիական Սիլեզիայէն, որն որ խաշնաբուծութեան հայրենիքն է, խիստ քիչ բուրգի օրինական աղնիւններն էին. սակայն Պոչեմիա ու Մորաւիա ալ բուրգին որինակներ հանդէս կ'ողմանէ Պրուշի գրեթէ կը հաւասարէին, իսկ թռույ շատութեամբ զանոնք կը գերազանցէին։ Գաղղիա ալ ընտիր բուրգի օրինակներ հանդէս հանած էր։ Բայց ամենէն աւելի մեծ զարմանք կը պատճառէին Աւատրալիայէն եկածները։ Ալճէրի բուրգն ալ մեծ ընդգուններու գտաւ. շատ անուանի է նաեւ հոնտեղուան մետաքսը։

Ընդհանրապէս մետաքս բերող զանազան որդերու արտաքրոց կարգի բակմութիւն մը հանդէս հանուած էր. Լիոնէն միայն 150էն աւելի զանազան տեսակ խողակներ կամ բոժոժներ խաւրուած էին։ Գաղղիա մէկ քանի տարւան մէջ մետաքսի թրթուրներու բոյծը շատ մեծ յառաջադիմութիւն ըրած է, ինչպէս յայտնի կը տեսնուի, կ'էրէն Մէնըլիին ժողովածյուքն, որն որ առաջին անդամ նոյնը Գաղղիա խոթելու պատճառ եղած է։ Սակայն Իտալիայի չգործուած մետաքսը, մինչեւ հիմայ տեղ մ'ալ իրեն նմանը չունի։

Շատ մեծ զարմանք կը պատճառէին նաեւ հնդիկ ընկուղի ծառին մանրաթելներէն կամ մալմզուկներէն շինուած փսխաթներն ու պարանները, որոնք թէպէտ յառաջ ալ ծանօթ էին, սակայն հիմայ չկարծուած բարձր կատարելութեան հասած են։

Նշնակէս հետաքրքրական ու մինչեւ հիմայ արուեստից տեսարաններու մէջ չտեսնուած բան էր գտնողին անուամբը Բարբէէն անուաննեալ նիւթը։ Աս զարմանալի նիւթը, Քլրակերպի ու տղենւց իւղի բաղդրութիւն մըն է, որն որ եղջերի պէս կարծը է, բայց միանդամայն կաշւց պէս գիւրաթեքութիւն ունի, այնպէս որ ամէն բանի կրնայ գործածուիլ. կը հալեցուի, կը ծեծուի, կը կտրուի, կը գունաւորուի եւ

այլն, եւ աս ամէն առաւելութեանց վրայ նաեւ մաշշկահյզէն (gutta percha) աւելի դիւրագին կրնայ ձեռք բերուիլ: Եթէ աս ամէն յատկութիւնները ստուգուելու ըլլան, ան ատեն բարդուէնն արուեստաւորներու առջեւը մեծ ասպարէզ կը բանայ, որուն վրայ իրենց ամէն կերպ ճարտարութիւնը կրնան ցուցընել:

Ասով չորրորդ բաժնին տեսութիւնն ըստ բաւականին սպառած կը համարինք, ուստի եւ կ'անցնինք հինգերորդ բաժնին, որուն մէջ վայրաշարժ մէքենաները, կառքերն ու շոգեկառքի կազմաները հանդէս հանուած են: Անդղիա՝ ութը, Գաղղիա՝ երեք, Բեղդիա՝ մէկ, իսկ Գերմանիա չորս վայրաշարժ մէքենայ խաւրած էին: Աս ետքինները՝ թէ կազմութեան թէ գործուածքին կողմանէ Անդղիայիններէն վար չէին մնար: Ամենէն մեծը՝ Պերլինի Պորսիկ անուն կերտարանապետին գործանոցէն եկած էր, որն որ հիմյ բոլոր աշխարհքիս մէջ վայրաշարժ մէքենայ շինելու մէջ առաջին գործարանն է, եւ տարին գրեթէ 1050 հատ տեղաշարժ մէքենայ կը շինէ: Ասոր դիմացն ըստ մասին կ'ելլէն Խէմիկ քաղաքէն եկած լիրան վայրաշարժ մէքենաները, եւ Աւստրիայի տէրութեան երկաթուղլոյ Ընկերութենէն խաւրուած ճեղլմթաց կառքերու համար շինուած կրկին վայրաշարժ մէքենան: Սակայն Անդղիա շոգեկառքի ու ընդհանրապէս երկաթուղլոյ վերաբերեալ կազմաներէն շատ ու ընտիր գործուածներ հանդէս հանած էր: Մթնոլորտական օգով շարժող շոգեկառքի մը օրինակը, որն որ կրնար բանեցուիլ, մեծ զարմանք ու հետաքրքրութիւն պատճառեց:

Վեցերորդ բաժնինը հասարակ ճամբաներու կառքերը կը բովանդակէր: Աս մասին մէջ ալ Անդղիա ամենէն աւելի գործուածք տեսքի հանած էր, որոնք նաեւ ամենէն ընտիրն էին: Թէպէտ Անդղիայի կառքերը Գաղղիայի կառքերուն շքեղութիւնն ու վայելցութիւնը չունին, եւ ոչ ալ ձեւին աղնուութեան կողմանէ Ալէննայի կառքերուն կը հաւասարին, սակայն թէ առանձին մասերուն եւ թէ ամբողջ կառքի մը ճարտար շինուածքին մէջ նշանաւոր ու մէկիկ են: Վիէննայէն միայն մէկ կառք խաւրուած էր, որն որ չէր կրնար Աւստրիայի կառաշնորդութեան արուեստին աստիճանը ցուցընել: Վիէննայի ճամբար գործութեան թեթեւ վաշերը մեծ անուն ունին, թէ թեթեւ շինուածքին ու թէ աժան գնոյն համար, եւ գլւանարաբար Գանուրի իշխանութեանց, Տաճկաստանի ու Ռուսաստանի մէջ կը ծախուին. 1860ին 1300 նոյն տեսակ կառքեր, եւ գրեթէ նոյնչափ մ'ալ հասարակ կառք դրսի երկիրները խաւրուեցան: Բրուսահյէն՝ չորս, իսկ Գաղղիայէն՝ ութը հանդիսի կառքեր տեսքի հանուած էին, նոյնպէս Բեղերապուրէն եկած ութը հանդիսի կառքեր կառքի հանուած էին, նոյնպէս Բեղերապուրէն առաջնորդութիւնը շատ համար առաջնորդութեամբ վաստըկած են:

Վ Ա Յ Ա Կ Ս Զ Բ Ա Կ Ա Ն

իտալիայի համառոտ պատմաթիւնը:

Ը.

Իտալիայի մէջ գաղղիական մեծ յեղափոխութեան ատենէն սկսեալ պատահած գէպքերը:

Բ. Մ ի ջ ն ջ

1815—1850

Ինչպէս յառաջադցն ըսինք, Վիէննայի արքայաժողովն, Իտալիայի այլ եւ այլ տէրութեանց իշխանութիւնը նորոգած ու հաստատած էր, ամէն մէկ տեղոյն մերժուած օրինաւոր իշխանն իր գահը գարձնելով: Ժողովն առ ըրած ատենը, նոյն թէրակղղույն վրայ տէրութեանց միութեան կատ մը կամ միապետութիւն մը հաստատելու փոյթ չէր տարած. ուստի Իտալիայի այլ եւ այլ մասերն այլ եւ այլ իշխողաց տակ ու այլ եւ այլ տեսակ կառավարութեամբ իբրև էրարմէ զատ աղդաց երկիրներ կը սեպուէին: Ամիկի ի զատ՝ հին իշխաններն իրենց գահէրուն վրայ նորէն հաստատուելէն ետքը՝ գրեթէ ուրիշ բանի միտ չէին գներ, բայց եթէ ետքի ատենները Գաղղիացւոց աղեցութեան տակ գրուած կարգերը չնշելու եւ իրենց հին կարգերը նորէն հաստատելու: Այս ջանքերուն պատուղ ժողովրդոց սիրարդանացնելէն ու իրենց ստացած քանի մը աղատութեանց կորուսն աւելի եւս զդալի ընելէն ուրիշ բան չէր ըլլար: Ամէն դի տէգոհութիւնն ու իշխանաց վրայ անվատահութիւնն օրէ օր երկիրն մէջ կը տարածուէր ու կ'աւելնար:

Աս զգածմանց աւելի եւս սաստկանալուն ու արամատանալուն ուրիշ պատճառ մ'ալ շատ մեծ նպաստ կ'ընէր: Իտալիայի մէջ ատեն ատեն գաղանի ընկերութիւններ կազմուած են, որոնց մէջ ամենէն աւելի համբաւ ունեցողն ու ընդարձակ տարածուածն եղաւ. Գաղղիանութիւն անուանուած ընկերութիւնը: Աս ընկերութեան գլւանար նպատակն ու ջանքը բոլոր իտալիայի աղատութիւնը, անկախութիւնն ու միութիւնը՝ այսինքն մէկ իշխողի տակ, կամ միակ հասարակաղետութիւն ըլլարն էր: Անոր համար Աւստրիայի իշխանութեան տակ ըլլար երկիրներէն (այսինքն Լոմբարդիային ու Վենետիկի սահմաննեն) գուրու՝ միւս տէրութեանց մէջ ոչ կառավարութիւնը յաջողակի առաջ կ'երթար ու ոչ հասարակաց գործքերը խաղաղութեամբ կը կատարուէին. ամէն դի անկարգութիւնն ու շփոթութիւնն կը տիրէր:

Նէապոլսց Փերգինանդ Դ. (Ա.) թագաւորը նորէն դահ նասելէն ետքը սկսաւ իր առաջուան ընթացքը բռնել, ինք զինքն որսորդութեան ու ձինորսութեան եւ զրուանաց տալով՝ կառավարութեան գործքերն իր պաշտօնէից թուլաց, որոնց ջանքն եղաւ ամէն հին կարգերը բանեցընել ու անոնց համեմատ տէրութիւնը կառավարել: Աս պատճառաւ ժողովուրդը սկսաւ տէրութեան գէմ իր տհաճութիւնը ցուցընել, Գարգոնարիներն ալ իրենց հնարքները կը բանեցընելին գրգռուած

աւտերն՝ աւելի եւս գրգռելու։ Տեղ աւել հին ատե-
նուան պէս աւազակաց խումբեր կը կազմուէին ու աէ-
րութեան դէմ օրէ օր կը զօրանային, անանկ որ աէ-
րութիւնը կը պարտաւորէր՝ ասոնց հետ իբրեւ օրի-
նաւոր իշխանութեան մը հետ դաշնիք դնելու եւ եր-
բեմն իրենց պահանջածը կատարելու։ Աս ամէն
տխուր հանդամանաց վրայ ուրիշ վտանդաւոր պարագայ
մալ կու գար, այսինքն՝ տէրութեան դանձը շատ գէ-
վիճակի մէջ գտնուելուն, զինուորաց թոշակները չէին
կրնար վճարուիլ։ Աւելի գէն ան էր, որ Գարպանարի-
ներն ալ աս հանդամանքներն իրենց նպատակին ծա-
ռայեցընելով՝ ապստամբութեան հոգին զինուորաց ու-
քաղաքացւոց մէջ օրէ օր աւելի կ'արծարծէին։ Սպանի-
այի ու Բորդուկալի մէջ (1820) եղած յեղափոխու-
թիւններուն յաջողին ու Սպանիայի մէջ նոր ազատական
սահմանադրութիւն մըն ալ դրուիլ * Կէտապուայ տէ-
րութեան մէջ ծանուցուելով, ապստամբութեան դրօ-
շը բանալու վերջին խրախսյալ զարթոցյ։ Ամէն տեղին
յառաջ Սեսսա քաղաքին քով ժողովուած բանտակին զնդերն
յայտնապէս դլուի վերցուցին։ Ասոնցմէ 130 ձիաւորք
Մորէլլի պաշտօնակալին առաջնորդութեամբը (1820.
Յուլ. 1.) դիշերանց Նոլա քաղաքին մէջ Սպանիայի
սահմանադրութիւնը հրատարակեցին։ Ուրիշ գնդեր ալ
անոնց հետ միացան, որուն վրայ շըմակայ գեղերուն բնա-
կիչքն ու Գարպանարիներ եկան նոյն զինուորաց մէջ խառ-
նուեցան։ Փերդինամոդ թագաւորն այսպէս իր զօրքին ո-
գնութենէն զուրկ մնալով՝ խոստացաւ ութ օրէն սահ-
մանագրութիւնն մը տալու։ Բայց ասիկայ բնդունելի չըլ-
լալով, հարկադրեցաւ խոստանալ որ 1812ին Գորդէզնե-
րու ըստուած սահմանագրութիւնը կ'ընդունի, անոր կը
ստորագրէ ու անոր վրայ կ'երդուու, եւ այս խոստումը
(Յուլ. 8.) կատարեց։

Երբ որ Սիկիլիսայի Բալերմայ քաղաքին մէջ տէրութեան կառավարութեան կերպին փոխուելուն լուրը հրատարակեցաւ, շուտ մը նոր կողմնակցութիւն մը կաղմնեցաւ, որն որ առանձին սահմանադրութիւն մը ու Նէապոլսյ տէրութենէ բոլորովին անկախ ըլլալ կ'ուղէր: Քայլ որովհետեւ քաղաքացւոց շատը, ինչպէս նաեւ քաղաքապահ զօրքը Նէապոլսյ նոր սահմանադրութիւնն ընդունած էին, անոր համար երկու կողման մէջ սաստիկ կուիւ մը սկսաւ, որուն մէջ 4000 հոգի քաղաքին ճամփաներուն վրայ ինչկան մեռան: Ասկից ետքը ապստամբները բոլոր կղզւոյն վրայ յառաջ կ'երթային, ամէն դի դիմացնին եկողները զարնելով ու սպաննելով: Միայն Դրէքանոյ ու Մ'եսսինաքաղաքներուն բնակիչքը թագաւորական զօրքին օգնութեամբ՝ անոնց դէմ ելան եւհոն բուն թագաւորականաց հաստատուն ու ամուր տեղն: Եղաւ թագաւորական զօրց հրամանատար Բէքէ զօրապետը երկու անդամ ապստամբները յաղթելէն ետքը, Բալերմայ քաղաքն ալ անձնատուր ըլլալու ստիպեց (Հոկտ. 5.)

* Աս սպանիական (Գորդէզներու ըստած) սահմանադրութեան վրայ տես Պատմ. քաղաքական. Երոպական տըռաթեանց. Հայ. Դ. Խթես 54—55:

Եւրոպայի վեհապետներն Խոտալիսյի, առանձինն
Նէազպոլոյ մէջ եղած յեղափոխական շարժմանըը
տեսնելով՝ որոշեցին նոր արքայաժողովը մը գումարել,
զորն որ իրօք ալ սկսան՝ առաջ (1820. նոյ.) աւստրի-
ական Սիլեռիսյի Դրոբբաւ քաղաքին մէջ, բայց ետքը
(1821. Յունու.) Աւստրիայի կայսրութեան Գրանիա նա-
հանդին Լայպախ (Լուսպիհանա) քաղաքին մէջ առաջ
տարին ու լընդցոցին. Աւստրիայի ու Ռուսիայի կայսր-
ներն անձամբ եկան, իսկ ուրիշ տէրութիւններն իրենց
դեսպանները խաւրեցին: Աս ժողովին Նէազպոլոյ Փեր-
գինանդոս թագաւորն ալ հրաւիրուեցաւ, եւ արքայա-
ժողովին մէջ յայտնապէս ըսաւ որ ինք նոր սահմանա-
դրութիւնը բռնի ընդունած ու ակամայ անոր վրայ եր-
գուրնցած ըլլալով, ինք զինք պարտաւորեալ չիսեպեր
զանիկայ հաստատ պահէլու: Եւ թէպէտ Գաղղիա ու
Անդղիա կըսէին թէ Նէազպոլսեցիններուն թող տալու է
որ իրենց թագաւորին հետ տէրութեան դորժքերը կար-
գի դնեն. բայց Աւստրիա, Ռուսիա ու Պրուշ միաբանու-
թեամբ որոշեցին զէնքով Նէազպոլսեցիններն ու Սիկիլի-
ացինները հնազանդութեան ստիպելու: Աս բանիս գոր-
ծադրութեան համար սահմանուեցաւ որ Աւստրիայի
կայսրը շուտ մը օգնական զօրը ոտք հանելով, թէ որ
Նէազպոլսեցիք իրենք զիրենք թագաւորին հնազան-
դելու պատրաստ ցուցընելու ըլլան, միան 10,000 զի-
նուոր ապահովութեան համար Նէազպոլոյ երկիրը խաւ-
րէ. իսկ եթէ հնազանդիլ չսպզն, 100,000ի բանակ մը
հան քալեցընէ ու ապատամբութիւնը բոլորովին վեր-
ջացընէ: Ժողովին այս որոշումները նախ առանձինն Փեր-
գինանդոս թագաւորն ու ետքը միւս թագաւորները
Նէազպոլսեցւոց մասնաւոր յայտարարութիւններով ծա-
նուցին:

Նեապոլսոյ խորհրդանոցը տէրութեանց որոշման չհաւանելով, թագաւորին բացարձակ իշխանութեան հնազանդիլը յանձն չառաւ։ Բայց իր յամառութիւնն ու հետութիւնը ի՞նչպէս ու Ի՞նչ ուժով պիտ'որ պաշտպանէր. իր պատերազմական զօրութիւնն ու զօրացը թիւը միայն թղթի վրայ մեծ ու ահաւոր էր. նա եւ զինուորական պաշտրներու, ուստեւեաց ու ապամամթերի (munition) պատրաստութեան համար ամենեւին խնամք մը չկար։ Ահա աս վիճակի մէջ էր Նեապոլս սեցւոց յեղափոխական կառավարութիւնը, երբ որ Աւտորիացւոց 80,000 զօրաց բանակը ֆրիմնն սպարապէտին հրամանին տակ (1821, Փետր. վերջերը) Նեապոլս երկրին սահմանը հասաւ։ Նեապոլսեցւոց զօրքն երկու բանակի բաժնուած էր, որոնց մէկը Կ. Բ.Ե.Բ. զօրապէտին հրամանին տակ Ապրուցցոց նահանգին մէջ երկրին սահմանին վրայ կը կենար. իսկ երկրորդը Գարագդողա զօրապէտին հրամանին տակ՝ Կաեդայի ու Գաբրուայի բերդերուն ապաւինած՝ թշնամեաց յարձակմանը կը սպասէր։ Որիէդիքալին քովերը (Մարտ 7), կոհու սկսաւ. եւ Աւստրիացցոց քաջութեամբը քանի մը ժամու մէջ յաղթութիւնը որոշուեցաւ։ Հոն Բ.Ե.Բ.ին տակ եղող զօրքը բոլորսին պարտուելով՝ առանց կարգի

ու արտօրնօք սկսան փախչել։ Ասոր վրայ Գարազդողային հրամանին տակ ըլլով զօրքն ալ ապստամբելով, ինքն ալ ստիպեցաւ բերդերուն դռնները բանալ. որով արիւնչեղութիւնը գալուց եւ Մարտ 24.) ամէն բան լմննալով, Աւստրիացիք բոլոր Նէապոլիս թագաւորին հնազանդեցուցին. եւ մայրաքաղքին ժողովուրդը յաղթութեան դաբնիներով իր ապատիշներն ընդունելով, բոլոր յեղափոխութեան վերջանալը յայտնի ըրաւ։ Խոկ Սիկիլիաց պարտութիւնն ու խոնարհիլը, միայն 10,000 աւստրիացի զօրաց գալովը, առանց կուռոց գլուխ ելաւ։

Նէապոլսեցւոց ապստամբութիւնը կատարելապէս չվերջացած՝ Սարդինիայի մէջ Գարպանարիները (Մարտ 9.) յեղափոխութիւնը սկսան Աղեքսանդրիայի, Դորդունայի ու Գոսսանյի մէջ եղած զօրքը տէրութեան դէմ գլուխ վերջուցին, ու երեք օր ետքը (Մարտ 12. Դուրինի բերդապահ զօրքը Սպանիայի ապատական սահմանադրութիւնը հրատարակեց։ Ավելասոր կմմանուէլ թագաւորը շուտ մը գահէն հրաժարեցաւ, եւ ինք թագաժառանդ որդի շունենալուն՝ իր կարողուս Փելիքս եղբայրն իրեն յաջորդ անուանեց. բայց որովհետեւ ասալ որդի շուներ եւ նոյն ատեն Մոտենա կը բնակէր, Գարինեանի կարողու Ալբերտ իշխանը՝ որ նոյն թագաւորական ցեղէն էր, իբրեւ թագաժառանդ թագաւորութեան՝ տէրութեան ինամապետ ու կառավարիչ գրուեցաւ։ Աս իշխանը շատոնցուընէ Գարպանարիա ընկերութեան մէջ մոտած էր, բայց իր կառավարութեան սկիզբներն անանկ տարակուսելի ընթացք մը բունեց, որ ամէնը ալ հասկրցան թէ ինք իրենց կարգաւորութիւներուն ու խորհուրդներուն պիտ'որ չետեւի։ Ասկից զատ Սարդինիայի տէրութեան այլ եւ այլ մասանց մէջ ուրիշ ներքին շփոթութիւններ պահաս չեին, որովհետեւ Սարդինիայի մէկ մասը Սաւոյայի հետ կ'ուզէր որ կառավարութեան կերպը՝ բացարձակ թագաւորութիւն կամ արձակագետութիւն ըլլայ, իսկ Գենուա իր հին անկախ հասարակապետական կառավարութիւնը ձեռքբերելու կը բազմար ու կը ջանար։

Կարողոս Ալբերտ այս ամենայն գիտնալով՝ կառավարութիւնը սկսելէն տասն օր ետքը (Մարտ 21—22) գիշերանց գաղտուկ Դուրինէն ելաւ, նոյն ճամբով՝ որովքանի մը օր առաջ զօրաց մէկ մասն իր հրամանով յառաջ գացած էր, գէպ ի Լոմբարտիայի սահմանը գնաց։ Ինք հոն հասածին պէս՝ իր զօրաց տէլլա Դորրէ հրամանատարը Նովարա քաղքին քովերը հաւատարիմ գնդերը կարգի դրաւ, որոնց հետ եկան միացան Աւստրիային խստրուած օգնական զօրքերը Պուպիս սպարագետին հրամանին տակ։ Եւ երբ որ (Ապր. 8.) պատերազմն սկսաւ, յեղափոխականը մէկ օրուան կուռոց մէջ այնպէս յաղթուեցան, որ բոլոր ուժերնին ու աղդեցութիւնին կորացընելով՝ Սարդինիա ալ անոնց կողմանիցութեան հնարքներէն ազատեցաւ։ Պատերազմին էր՝ կրորդ օրը՝ Դուրին, երրորդ օրն ալ Ալբերտանդրիայի հզօր բերդը՝ որ սահմանադրականաց մէկ հատիկ ապաստանն էր, առանց կուռոց թագաւորականաց ձեռքն անցան։

Բայց այսչափ քիչ ատենուան, այսինքն հինգ օրուան մէջ յեղափոխականը տէրութեան գանձը բոլորովին պարպած էին, 16 միլիոն ֆրամնդ անկից յափշտակելով։ Կուրիը լմննալէն ետքը Պուպիս սպարապետն աւստրիացի օգնական զօրքով (Ապր. 12.) յաղթանաւկաւ Դուրին մոտաւ։ Ասկից ետքը կարողու Փելիքս թագաւորն ալ Մոտտենայէն եկաւ իր գահը նոտաւ ու յանցաւորներուն, հասարակ զինուորաց ու քաղաքացիներուն ընդհանուր թողութիւն հրատարակեց։ միայն պաշտօնականներն ու ապստամբաց գլխաւորները խստիւ պատժուեցան։

Սարդինիայի մէջ Գարպանարիներուն պատիմն ու հալածումն այսպէս թէթեւ ու կարծ եղաւ։ Բայց Նէապոլսոյ տէրութեան մէջ շատ աւելի խիստ կերպով պատժուեցան։ տէրութիւնն ալ իր խստութիւնն ամէն քաղաքներու եւ գաւառներու մէջ ու ամէն կարգի մարդկան վրայ առանց խնայելու բանեցուց։ Տէրութիւնն այս ամէն խիստ միջոցներն առանց արգելքի բանեցընելու համար Աւստրիայի օգնական զօրքը քանի մը տարի իր երկրին մէջ պահէց։ որոնք յամի 1826 Սիկիլիա կղզին ու յաջորդ տարին Նէապոլսոյ ցամաքէն իրենց երկիրը դարձան։ ամէն տեղ իրենց քաջութեան ու զինուորական կարգասիրութեան համար բոլոր երկրին ընակչաց շնորհակալութիւնն ու գովեստներն ընդունելով։

Ա Հ Բ Ա Բ Հ Ա Գ Բ Ա Կ Ա Ց

Նեղոս գետին աղյերականց գտնողիլլ։

Աս տարւոյն Մայիսի 25ին, Լոնտոնի աշխարհական արքունի ընկերութիւնն իր տարեկան ժողովքն ըրաւ։ Սիր Ռուտէրիդ Մաւլիսըն՝ ընկերութեան գահերեցը, ժողովքը բանալէն ետեւ, ելեւմոից հաշիւն ընկերութեան անդամներուն առջեւը դրաւ, ուսկից իմացուեցաւ որ ընկերութիւնը հիմայ 9500 արեւոլն հաստատուն դրամակալուխ ունի. Եւ 1800 բուն անդամներէ եւ 52 թղթակցող ու պատուց անդամներէ կը կազմուի։ Անկէ ետեւ գահերեցն անցեալ տարի աշխարհքիս զանազան մասերուն մէջ եղած աշխարհագրական գիտերուն ու ճամբորդութեանց վրայ տեղեկութիւն տուածագութիւն ամենուն հետաքրքրութիւնը զարթուց։ Եւ որովհետեւ աս հազարաւոր տարիներէ վեր անծանօթմանցած իննդրյոն վերջապէս լուծուիլն ամենուն համար շատ հետաքրքրական է, անոր համար մէնք ալ մէկ քանի նախընթաց տեղեկութիւններէ ետքը, գահերեցին ճառախնին գլաւաւոր մասերը համառօտելով հոս կը գնենք։

Նեղոս գետն ինչպէս ամենուն ծանօթ է, երկուծիւղ ունի, այսինքն Պահէր իւլ աղբագ կամ Կապուտ Նեղոս, եւ Պահէր իւլ աղբագ կամ Ճերմակ Նեղոս։ Պրիւս ճամբորդին՝ Կապուտ Նեղոսը մինչեւ իր Հապեչիստանի աղբերակունքը հետաքրքրութիւն ետեւ ալ, բուն Ճերմակ Նեղոսին աղբերականց ուր գտնուելուն իննդրյուն էւ

ոչ քայլ մը յառաջ դացած էր: Ամենէն հեռաւոր կետը՝ ուր եւրոպացի ճամբորդներ յառաջացած էին, հիւսիսային լայնութեան 4 աստիճանը հաղիւ կ'անցնէր, եւ ըստ հետեւորդի կոնտագործ քաղաքին եւ ոչ հարիր մզն անդին էր: Կոնտագործ ու Գաղեհ քաղաքներուն մէջ, մինչեւ ուրսեղը հասան Պարդըն ու Սբէդ գիտնականներն իրենց քանի մը տարի յառաջ ըրած ճամբորդութեան ժամանակը, 10 աստիճանէն աւելի միջոց կայ, եւ թէ Նիանդա լճին հարաւային եղեցին հեռաւորութիւնը, զորն որ Սբէդ միայն տեսած է, կոնտագործէն դէպի ի հարաւ, նոյն լճին ծայրէն առնելու ըլլանը, ուր տը Պանոյ ու Միանի ճամբորդները հասան, ամենէն քիչ 400 մզն միջոց կ'ունենանք: Արդ հաստատուն իր գիտցուեր որ Ճերմակ Նեղոս գետին աղբերակունքն առ ընդարձակ միջոցին մէջն է, բայց թէ արդեօք վերցիշեալ լճին թէ ուրիշ լճէ մը կը բնի, կամ մերձակայ լերանց առուակներէն իր գյուղութիւնը կ'ընդունի, մինչեւ հիմայ անձանօթ մնացած էր:

Արդ գահերէցին տուած տեղեկութիւններով առ խնդիրն ալ լուծուեցաւ: Չատ ժամանակներէ վեր կը դիտցուէր, որ Նիանդա լիճը, որն որ ծովու երեսէն 3—4000 սուք բարձր է, հասարակածէն դէպի ի հարաւ 150 մզն կ'երկունայ, եւ հասարակածն իր վերջին հիւսիսային եղեցին է. իսկ լճին արեւելքէն դէպի ի արեւելուտք ունեցած լայնութիւնը, անկէ աւելի կը համարուեր: Արդ աս ընդարձակ լճին, հիւսիսային եղեցին միջակէտին մօտերը 150 անդղիական կանդուն լայնութեամբ կը բնի 12 սուք բարձր ջրվէժէ մը կը սահի: Ճամբորդութեան ունեցած բուն ակներեւ եական հետեւութիւնն աս է. սակայն դիտնական օգուատը միայն այշափ չէ: Եղած նոր քննութեանց նայելով, իմացուեցաւ որ Նիանդա լճին արեւելուեան կողմը, լերանց կցա մը եւ չէ թէ լերանց շարք մը կը գտնուի, որոնք մինչեւ հիմայ իարծուածին պէս՝ յախտենական ծիւնով ծածկուած չեն: Աս լերանց մէկուն բարձրութիւնը 10,000 սուք է: Նոյնպէս ան ենթադրութիւնն ալ ստուգուեցաւ թէ Ավրիկէի ներսի կողմերը խել մը լճեր կը գտնուին, որոնք հասարակածին յորդահոս անձրեւներն իրենց մէջ կ'ընդունին, եւ եաբէն Ճերմակ Նեղոս գետը կը թափին, որով եւ Նեղոս գետին ժամանակ ժամանակ ժամանակ լուսն ու նուաղելուն ստոյգ պատճառն իմացուեցաւ: Վերջապէս ան վայրենի ժաղարգոյց մէջ ճամբորդութիւնը ընելու կարելիւթիւնը, որն որ մինչեւ հիմայ տարակուսի տակ կը ձգուեր, հիմայ փորձով տեսնուեցաւ: Այս ամենայն դիտութեան համար այնպիսի մեծ յաղթանակներ են, որ Սբէդ ու Արանդ գնդապէտներն իրենց ստացած անմահ արմաւենիներուն ամենայն իրաւամբ արժանի են, թէպէտ եւ իրենց ըրած դիւտը՝ վաճառականութեան կամ մշակութեան համար՝ այնչափ մեծ ու ակներեւ հետեւութիւն մը չունեցած ըլլայ:

Աս նոր գիտին գիտնական շահէն՝ տնտեսական կամ գործնական օգտին անցնելով, գահերէցին ըստ որ

նոյն տեղերուն երկրին երկրախօսական յատկութիւնները, ոսկւոյ բովլեր գտնուելու հաւանականութիւն չեն ցուցըներ: Նոյնպէս իմաստ քիչ յոյս կայ՝ նոյն տեղուան բնակիչներուն հետ վաճառականութեան հաստատուն գաշինքներ գնելու: Սբէդ գնդապէտը Նիանդա լճին չորս կողմը պորտած ատեն՝ երեք գլխաւոր ցեղերու հանդիպեցաւ, որոնք իր կարծածին չափածածին լավագութեան տեղուան գաղթած են, եւ ամենէն զարմանալին ան է՝ որ բավանդակ երկրին մէջ, այսինքն Զանզիպարէն սկսեալ մինչեւ կոսպիս անուանեալ ժողովութեան տեղը, կոնտագործէն դաշտէ 200 մզն ընդարձակութեան մէջ, մէկ լեզու կը խօսին. բայց թէ ասոր պատճառն արդեօք ան է, որ նոյն երկիրներուն բնակիչները Հապեշիստանէն գաղթած են, տակաւին յայտնի չէ: Միայն աս ստոյգ է՝ որ կոտիս անուաննեալ ժողովարդն իրենց գրացիներէն աւելի վայրենի են, եւ անոնց մէջ զատ լեզու կը խօսին: Մէկալ երեք՝ Ռւկանատայ ու Ռարակիլ ըստած ցեղերն իրենց հեղ բարուեցն անոնց մէջ շատ կը տարբերին: Սբէդ զանոնք արեւելան Ավրիկէի Գաղղիացիները կը կոչէ:

Մօտերս՝ ինչպէս Լոնտոնէն Յունիսի 18ին կը գրեն, նոյն երկու ճամբորդները ամսոյն 16ին Սուգամդըն հասան, եւ հոն ժողովարդներէն մեծ ուրախութեամբ ու ծափահարութեամբ ընդունուեցան: Իրենց ողջմամբ գալըստեան համար նոյն տեղուոյն քաղաքապէտին ըրած բարեմաղթութեան ճառին պատասխանին մէջ ճամբորդները մէկ քանի նոր տեղեկութիւններ տուին: Բոլոր ճամբորդութեան տեղը 3000 մզն է եղեր: Սբէդ գնդապէտը, յառաջադպոյն ըրած մէկ ճամբորդութեան ժամանակ, Ավրիկէի ներքին կողմերը հասարակածին (4 հարաւային ու 1 հիւսիսային լայնութեան) տակ գտեր է: Անկէ ետքը Զանզիպար՝ Արանդ գնդապէտին հետ միանալով, երկրորդ ճամբորդութիւնն մ'ալ ըրեր է, որ միջոցին դէպի ի հիւսիս վաղող գետ մը գտեր են, որուն ընթացքին հետեւելով՝ հին Նեղոս գետը:

Մ Ե Կ Ա Վ Ա Ռ Բ Ա

Իննոնի մէջ գողովաթիւն մը:

Չատ ժամանակ չկայ, Լոնտոն զարմանալի զողութիւն մը պատահեցաւ: Կոյն քաղաքին արուարձաններէն մէկուն մէջ, կազառական հակուած մարդ մը ժամանգործի խանութ մը կը մոնէ, կ'ուղէ ժամանցոյց մը գնել: Ժամանգործն անոր առջեւը քանի մը սոկիէ ժամանցոյց կը գնէ, որոնց մէջէն օտարականը 20 սկեռին արժուող ժամանցոյց մ'ընտրելով, առանց գնյուն վրայ երկան խօսելով՝ թէրթակալէն 100 սկեռլիննոց թղթադրամ մը կը հանէ, ժամանգործն կու տայ ըսելով, որ չորհք բնէ նոյնը փոխէ, իր ստակն աւնու եւ մասացն ետ տայ: Վաճառականը նշան թղթադրամն աղէկ մը զննելուն ետեւ, վրան սուտ ըլլայու նշան մը չտեսնելով, արկդէն 80 սկեռլին կը հանէ օտարականին կու տայ: Օտարականը խանութիւն դուրս ելած ամրու մը գոտնեալ նոյնական կարգաւորեալ հագուած մարդու մը կը հանդիպի, որուն գնած ժամանցոյց կը ցուցընէ, եւ կը սկսի անոր ընտիր գործուածքը գովիլ ու զինքը յորդորել որ ինք ալ գնէ: Ասոր վրայ երկուքը մէկսեղ խանութիւն կը մօնէն,

եւ առաջնորդ նոր եկազնն մէկ քանի խօսք ըսելէն ետեւ մէկան ալ վերջապէս նոյն զնով ժամացոյց մը զնելու կը հաւանի : Ասիկայ ալ նոյնպէս ժամագործին հարիւր սգեռլինի թղթագրամ մը կու տայ (կերեւայ թէ անդղիացի այնուականները պատիկ դրամ չունին), որն որ նոյնին նենգեալ ըլլալւն վայ ապահովակին ետեւ՝ անոր ալ 80 սգեռլին ետ կու տայ : Սակայն նոյն մարդը ստակն ու ժամացոյցը ձեռքն առած առեն, երկուքին վայ ալ աշքի զարնող այլայլութիւն մը կ'երեւայ, դէպ ի դուքս փորոց կը սկսին նայլի, իրարու հետ փոփառ եւ վերջապէս կ'ուզեն հապճեալ ելլել փախչիլ : Նոյն միջն յանձնարժ, վաճառականին մեծ զարմացմանը ստորիկան մը խանութիւն դրան առջեւը զիմացնին կ'ելլէ, ու առանց ակնածութեան՝ երկուքն ալ օձիքն կը բռնէ, ու Գող աւազակներ, վերջապէս զձեզ բանեցի ըսելով, խանութը կը խոթէ : Անկէ ետքը ստորիկանը ժամագործին դառնալով, կ'ըսէ որ աս երկու մարդիկները Լոստոնի անսուանի գողերն են, եւ կը հարցըն որ իրմէ ի՞նչ գնեցին : Աս երկու պարտները, կը պատասխանէ վաճառականը, աչուրներուն չհաւատալով, 40 սգեռլինով երկու ժամացոյց գնեցին ու ստակն անմիջապէս վճարեցին : Հա, հա, գոչեց ստորիկանը ծիծաղելով, եւ իւրաքանչիւրը մէկ 100 սգեռլինոց թղթագրամ վճարեց, չէ մի : Այս, պատասխան ստուալ վաճառականը, որուն երեսէն կ'երեւար թէ բանին էութիւնը հասկընալու սկսածէ : Թղթագրամներն ուր են, հարցուց ստորիկանը : Վաճառականը թղթագրամները հանեց, եւ ստորիկանը նոյները ձեռքն առնելուն պէս վաճառականին ծանցյ որ նենգեալ ու սուտ են, եւ յանցաւորներն ալ խոստալաւակնեցան :

Ոստիկանն ըրած որսին վրայ ուրախացած, ժամացոյցները, թղթագրամները, ստակն ու յանցաւորները մէկսեղ առնելով՝ կառք մը կը մոնէ, վաճառականին յանձնելով, որ ժամէ մը ետքը ստորիկանութեան սենեակը գայ: Հային՝ կառքին անիւներուն ձայնը դադրելէն ետեւ, մեր խանութպանին միտքն եկաւ որ աւելի աղէկ կ'ըլլար եթէ ինք ալ անոնց հետ մէկսեղ երթար: Ընչասպառ կառքին ետեւէն կը վազէ: սակայն անիկայ արդէն աներեւոյթ եղած էր: Ռստորիկանութեան սենեակը կ'երթայ կը հարցընէ, սակայն պատահածին վրայ ոչ ոք տեղեկութիւն ունի: Երեք գողենն աներեւոյթ եղած էին: Խանութպանը ժամանակին անվիտանութեան վրայ նեղացած, որ նաեւ ստորիկանութեան յարգելի զգեստը իրեւ գողութեան պատրուակ կը գործածէ, տուն դարձաւ եւ գրասեղանին առջեւը նստելով, հաշուեգրբին մէջ Հայու եւ Վնասու գլխուն տակ գրեց: 160 սգեռլին ու երկու սոկիւ ժամացոյց քսանական սգեռլինով իրեւ օրական ծախք:

Օդապարիկի մէջ մենաւմարտոռնթիւն:

Միաբանեալ նահանգաց Աստհանդառան լրագիրը Շնու Լէ վիս Անդղիացի ու Պր. Թարդայի պրուշ օգանուարդներուն մէջ պատահած զարմանալի մենամարտոռնթիւնը կը պատմէ: Անդրյալիսալ երկու սնձինք Միաբանեալ նահանգաց քաղաքներէն մէկուն մէջ իրարու հանդղիալով, ուր երկուքն ալ հրապարակաւ օդի վրայ ճամբորդութիւն պիտի ընէին, իրենց մէջ ծագած կուռայ մը պատճառաւ իրար մենամարտոռնթեան հրաւիրեցին:

Երկայն ժամանակ՝ գործածուելու զէնքին վրայ վիճելուն ետեւ, վերջապէս միաբանեցան որ օգապարկին մէջ իրարու հետ զարնուելուն, այսինքն հրացանը չէ թէ իրարու՝ այլ օդապարկին վրայ պարպէն: Եւ որովհետեւ ատրճանակի մը հարուածը մեծ հետեւութիւն մը չէր կը հարցը յառաջած բերել, որուցին միանդամանը որ ամէն մէկը չորս գնդակով լեցուած հրազդէն մը գործածէ: Ասոր ճշմարտութեան մարդ չէր հաւատար եւ ոչ ոք կը կարծէր որ մենամարտոռնթիւնն իրօք պիտոր կատարուի: Այսու ամենայնիւ, կ'ըսէ նոյն լրագիրը մենամարտութիւնը Սալիսապոր գեղին քով կատարուեցաւ: Պասկըն շինուած երկու օդապարիկներն, 80 քայլ հեռաւորութեամբ սկսան դէպ ի վեր բարձրանալ: Վրան քանի մը բռնէ անցաւ, վարէն նշան մը արուելով, երկու հրացան պարպուելու շաշիւն

մը լսուեցաւ: Օդապարիկներէն մէկը վեհութեամբ իր ընթացքը շարունակեց, իսկ մէկալը քանի մը անդամ իր չորս կողմը թաւալպէլէն ետեւ, իսկը անմաց ու քիչ մը ետքը սաստիկ արագութեամբ սկսաւ իշմալ: Պր. Լէվիս, որն որ ասոր մէջ կը գտնուէր, բոյորովին ինք զինքը կորաբնցուցած ու բոլորովին չափականացած գտնուեցաւ: այսու ամենայնիւ կեանքն աղասելու յոյս կայ: Իսկ Պր. Թարդայի պէտին ինչ ըլլալ չի փոցուիր:

Բնապատմանական զարմանալիք:

Անցեաները Լոնտոնի գիտնականաց մէջ մեծ հետաքրքրութիւն զարթոց, կնուանաբանական պարտէվին մէջ Պիթոն ըսուած օձերուն կարգին տակ գացող օձի մը հաւկիթ ածելը, եւ նոյնը մեծ հոդացողութեամբ թիսելը: Օձերուն հաւկիթ ածելը յառաջագոյն տարակուակ տակ կը ձգուեր, գասն զի շատերը կը կարծէին որ պաղ արիւն ունեցող կենանիները չեն կը անելով թիսելու ձագ հանել: Սակայն աս միաւ կարծիքը հիմայ մերժուեցաւ: Ձերմաշափով եղած զանազն փորձերով ու զնուութիւններով իմացուեցաւ, որ թիսուլ մայր օձին չերմութիւններով իմացուեցաւ: Ամերիկանին կ'ածի, որով կատարեալ ի վիճակի կ'ըլլայ հաւկիթը թիսելու: Կայսեր ասկէ քանի ուստի յառաջ Վալմասիէն Գաղղիացի բնապատումը, Փարիզի անկոց պարտէվին մէջ էդ օձի մը վրայ դիմած էր, սակայն նոյն ժամանակ չէր, կը բարեխառնութեան աստիճանը ճիշդ որոշել, ինչպէս ան գամ:

Ամերիկայի պատերազմն ո՞չ այսի արժած է:

Ամերիկայի քաղաքային պատերազմին համար մինչեւ հիմայ եղած ծախըր, Ամերիկայի լրագրի մը մօտերս հրատարակած հաշուն համեմատ 2300 միլիոն տոլլարի (1 տոլլար = շուրջ 20 դուրուշ) հասած է: Սակայն ո՞րչափ մեծ է աս գումարը: Եթէ մարդ մը մէկ ժամու մէջ 1000 տոլլար համբէր, եւ ամէն օր տասը ժամ նոյն գործքին զրադէր, ամբողջը համբէլու համար 230,000 օր կամ 640 տարի հարկաւոր էր: Դարձեալ զնենք թէ տոլլար մը մէկ մաս երկայնութիւն ունենայ, քանի անդղիական մլուն կ'ընէ 2300 միլիոն տոլլարի գիծը. 37,000 մլուն, որ է ըսել, 1/2 անդամ աշխարհի շորս կողմը կը հարցու համար 230,000 օր կամ 640 տարի հարկաւոր էր: Դարձեալ զնենք թէ տոլլար մը մէկ տոլլար մը մէկ տոնկի կը հարցու եւ կառքի մը վրայ մէկ տակառ. (22 կենդինար) կարենանք բեռնաւորել, քանի կառք հարկաւոր էր նոյն դրամոց գումարը տանելու համար, 64,625 կառք: Մեր որդիքներն ու որդւոց որդիքները, կ'ըսէ աս տեղեկութիւնները տուող լրագիրը, աս պարագը պիտօք քաշեն:

Շուն մը դատասորի պաշտօն կը կատարէ:

Փարիզ բնակող Անդղիացի մը, խոշոր յաղթանդամ Կոր Ֆունտալանի շուն մ'ունէր, զրն որ գուրս պատերելու գացած ատենէն մէկսեղ կը տակ: Օր մը նոյն շունը տիրոջը քովին գացած ատենէն որ հասարակ պղողի շուն մը, իրեն հետ ընկերացող մեծ շան մը ոտքը կը խածնէ: Կոր Ֆունտալան ատենէն ասիկայ տեսներուն պէս, կ'երթայ պղողի շունը կը ձգէր: Եթէ իրավի գեղին կ'ըսէ անդղիական մլուն կ'ընէ 2300 միլիոն տոլլարի գիծը. 37,000 մլուն, որ է ըսել, 1/2 անդամ աշխարհի շորս կողմը կը հարցու համար 230,000 օր կամ 640 տարի հարկաւոր էր: Դարձեալ զնենք թէ տոլլար մը մէկ տոլլար մը մէկ տոնկի կը հարցու եւ կառքի մը վրայ մէկ տակառ. (22 կենդինար) կարենանք բեռնաւորել, քանի կառք հարկաւոր էր նոյն դրամոց գումարը տանելու համար, 64,625 կառք: Մեր որդիքներն ու որդւոց որդիքները, կ'ըսէ աս տեղեկութիւնները տուող լրագիրը, աս պարագը պիտօք քաշեն:

ԲԵՐՈՅԱՎԵՊ

ԱՄԱՅԻ ԿՂԶԻՆ

ԶԵ, ըստ ինք իրեն, թող մայ: Պատերազմական նաւու մը հրաշնդր գուցեց և անօր յանդգնութիւնը կը զապէ, եւ իշխանութեան դլուս ծռել կը սրվեցընէ:

Աս եղաւ Կոսմին խորհրդագծութեանց
հետեւութիւնը : Խովզպան անդ Փիլիպպո-
սին գեղութիւնն ու նուազած կերպա-
րանքը սիրութ շարքած էնին . բայց ետքէն
էրր որ տեսաւ թէ թշմամին վճնքը ճանշ-
նալով՝ պատ արհամարհ ական հայց ժողուածք
մ'արձակեց , միտքը դրաւ որ աս ժափի՛
նա պատին . Հապուտութիւնը խորտակէ :

Դժբախտ Փլիպպոս իր անձէն աւելի
շարպոյն թշնամի չունէր ։ Փոխանակ քա-
ջասրտութեամբ յանձն առնելու ան բա-
նը, որմէ ապամիջ գիտէր թէ անկարելի
է. փոխանակ իր պարուերը կատարելով՝
իր բնկեներուն ու մեծերուն համարումը
ստանալու. փոխանակ իր բարի վարժուն-
քովը Կոմինի ատելութիւնը մեղմացնել
ջանալու, ինը զինքն այսիս մը լիւծ-
ինդութեան բաղձանին տուալ, որ ո՛չ
երկիւղն ու ո՛չ սպառնալիքները կըցան
կները վախցնելու միտքը փոխել. Ու-
չափ որ նեղութիւններն ու վշտերը կը
սաստկանային, այնամի ալ կատարութիւնը
կ'աճէր եւ յուսահատութիւնը մինչեւ
վերջի աստիճանը կը հասնէր։ Այսպէսով
իր յանդուգն յամառութեամբը նաևուն
մէջ անցուցած առաջն երեք ամփու-
թրեք պատճէ ազատ չեղաւ։

Եթէ Փիլապոս իր պղտվկութեան ա-
տեն սրտին մէջ ունեցած կրօնական զդած-
մունքը գաբեաւ զարթուցանելով, առե-
լութեան բարբարը շիջուցած ըլլար. Եթէ
իր ունեցած բնական ձիբերը դորժածե-
լով եւ իր վիճակին գործերուն սրտի
մօր զարհելով, մեծերուն առջևը գործ-
քով ցուցուցած ըլլար, որ նաւալարու-
թեան ամենէն գժուարին գործերին ալ
յաջողութեամբ կրնայ կատարել. վերջա-
պէս եթէ՝ ինչպէս որ իր վիճակին վեր
աղջէկ կըթութիւն ու աղնիւ բարը ուներ
եւ միանամայն խիստ զօրաւոր եւ մեծա-
պէս քաջախիս էր, նյոնպէս ալ իր ա-
ռաջն տարիներուն պէս կարգաւորեալ
վարմունքը ունենար, ամէն մարդ, եւ ա-
մենէն աւելի իր արդար ու աղնուական
հրամանատարը, իրեն սէր ու համարում
կ'ունենար: Այսպէս որ վարուէր, իր հա-
անձիչը չէր կրնար յանդգնիլ իրեն դէմ
առան մընելու, եւ գոյց ալ իր նախա-
պաշտրման ու ատելութեան ի՞նչ աստի-
ճանի անսրտական ու անփառ բառ ըլլալն
ինքն ալ կ'ունանար: Ասոր հակառակ Փի-
լիպոս կարծես թէ ուրիշ դիտում չու-
նէր, բայց եթէ զանիկաց գործել եւ աւելի
ուս զայրացնել. սրուն դիմաց կոմին ալ
որ մեծանձն բնաւորութիւնը մոռնալով,
ամենայն եղանակաւ կը չարչափէր աս
սենքը, որն որ իր իշխանութեան տակն

Էր. Եւ միտքն ալ դրաւ որ ամենեւին չխնայէ, մինչեւ որ անոր հպարտութիւնը չխոնարհեցընէ :

Ձեմ դիմեք՝ ի՞նչ ընելու է աս Փիլապոսին, ըստ օր մը կոմին Սենդ-Ատեղապահը, երբ որ նաւաստապետը զՄերձի վեց թնդանօթէ մը կը քակէր, ուր ի աննուածելիյամնութեան համար Սպարտացի դիւցանին մը հաստառութեամբ սոսկալ եւ թշնամնանից պատճի մը կրած էր. Ոչ արքշխու է, ոչ հայույթէ, ոչ ալ նաւաստեանց մեջն անառակինքու հետ ընկերութիւն կ'ընէ. սակայն եւ այն պէս ինք առանձին անոնց բոլորէն ալ աւելի խիստ մեծ նեղութիւն կու տամ մեղի:

Աէնդ - Ակ տեղապահն աս խօսքի
անոր համար խօսեցաւ, որ քաջալերու-
թիւն տայ խեղճ երիտասարդին, որն ո-
սաստիկ տանշանաց մէջ ցոյցուցած հաս-

Այս պատասխանեց կոմնն արհամարձական եղանակաւ մը, ստահակութիւնն

ու անկարգութիւնը նոր բաներ չեն ան
թշրւառականին. անիկայ միշտ պյանդէս ե.
զած է, ինչպէս որ հիմայ կը տեսնէք :

ես, գոչեց անդիէն Ոիլպապոս շանթահամարիչն այսուածքով մը:

Այս, անգութ հարստահարիչ, սուստ է
պատասխանեց Փիլիպպոս, եւ ինքն ալ-
նոյն սաստկութեամբ անոր ապատակ մը-
գարկաւ :

Սէնդ - Ակ տեղապահը վրան զժա-
լով՝ թեւն երկնցուցածէ էր զինքը խափա-
նելու համար. բայց բանը բանէն անցած էր
Թշուառ, ըստ ցաւադին եղանակու-
թիւնութիւնը անհաջող էր.

Աղ, կեանք դո՞ւ ըլի՞ր։
Թող առնուն, պատասխանեց Մերփիլ
ասիկայ ինձի ընել կըցած վերջին վասն
ըլայց, Աս ըստ եւ առանց տրտունջ
մ'ընթըլու՝ ձեռուըներն երկինցուց, եւ թող
առնաւ որ շղթայի գանեն։

Աս վերջինն խստոթեան պատճառն
ան էք՝ որ մեծենն իր յուսահատական
յամառութիւնը, միանդամայն կենաց կո-
րուստը բանի տեղ չդնելը տեսնելով, կը
վախնային որ նաևուն կրակ չույց եւ բոլոր
նաւաստեաց հետ օդ չանէ: Ուստի ասան-
կով շղթայի զարնուած՝ նաւուն յարինն
վրայ կը պահէին:

Փիլիպպոս նյոն խեղճ վիճակին մէջ
ցորեկը՝ արեւուն կիթիչ ճառապայշթնե-
րուն, իսկ զիշերը ցօղին սաստիկ պազու-
թեան տակ անցընելով, վայրենի գատանի
մը չնորհուած փոքր ազատութենէն ալ
զուրկ մնացած, կը սպասէր ո՞ն անաւը
և աւահանդիստ մը հասած ատեն՝ պատե-
ղապահական խիստ օրինաց որոշակ մներուն

նը յաջողութեամբ եղած էր, հովու աղեկ
ու նաւաստեաց առողջութիւնը տեղն էր.
Արդէն իրենց տեղը հասնելու վրայ է-

ին, մեջ մ'ալ անգլասացի պատերազմական նաև մը տեսան, որն որ իրենց ետեւէն ինկած կը համաժէր, իչի մը ետքը ուրիշ նաև մ'ալ տեսնուեցաւ, որն որ կ'երեւար թէ առաջնին հետ միանալ կ'ուզէր՝ Յայսինի կը տեսնուէր որ կ'ուզէն ճամը բան մեր հարուստ նաւերուն խմբին վրայ յարձակի՛ աւար առնուլ:

Համառականաց սահմբը որովք լրապէ
զիթերք չէին կիսրար պաշտպաննել, զնա-
զան սուզորութեամբ քամնուեցան գացին,
եւ Աշխը թող տուին որ առանձին ան-
հաւասար պատերազմի ասպարելն անցի :
Աս կուիլ նպաստաւոր դէպք մ'եղաւ
Փիլիպպոսին համար : Տեղ տեղ նաւալա-
րաց մէջ սովորութիւն կայ, որ պատե-
րազմի ասեն քանտարիկ և նըերն ազատ թող
կու տան : Փիլիպպոս նաւապետին հրամա-
նաւո ոժման սերէն քակուեցաւ :

ՍԵՆ-ԱԿ տեղապահը զինքն արձա-
կած ատեն, Փիլիպպոս, բայ, անդատչած
տեղ մեծ քաջարութիւն ցուցուցիր.
տեսնենք հիմա՝ հայրենեաց ծառայութիւն
ըրած ատենդ՝ նոյնավիր քաջութիւն կ'ու-
նենան: Այս ատենաց անիշխական հրամա-
նատարութիւնն նինի յանձնուած է:
աւ աւ առ առ առ առ հետ պատճեն:

Մայծ որ քովէս Հնանանա։
Կը տենէք որ ձեր քովէն չեմ բաժ-
նուիր, պատասխանեց Փիլիպպոս, պաշտօ-
նակալին իրեն երկնցուցած զէնքը ձեռ-
քէն յափշտակելով։ Զիս տնէս յափշտա-
կենէն վեր, միայն դուք եղաք որ մարդու
տեղ զրեք։ Կրնաք վրաս վստահ ըլլաւ։

Պատերազմի սկսելու համար ամէն բան
պատրաստ էր: Թշնամին իր առաւելագոյն
զօրութեան վրայ ապահնած՝ յանդկնու-
թեամբ առ աջ էր: Ապա Անդաշնու-

թեամբ յատար կու գար. Աս քաղաքու-
թելի վայրկենին, նյոյն խոկ ամենէն յա-
տուգն եղողներէն ոնձնա սիրտն ալ սկսա-
պայլցութիւն զգալ. որովհետեւ ընելու
պատերազմնին չէ թէ ինչքերնին ազա-
տելու, հապա իրենց կեանին ու ազատու-
թիւնը պաշտպանելու համար էր. իրենց
դրօշին պատիւը պիտի պաշտպանէին, ան
դրօշին՝ որն որ աշխարհքիս ըրս կողմն ա-
մենուն յարգելի եղած, ամենուն սիրտը
վախ ձգած էր: Բայց իրենց մէջ մէկը
կար, որն որ պատերազմնելու բաղձան-
քէն կեռար, եւ միտքը դրած էր որ կամ
յալթէ եւ կամ մեռնի, որպէս զի ըրած
յանցնանքները մոտցնէն, եւ ցուցնէն որ
ինք լւագդցն վիճակի արժանի է, ոչ թէ
եռեւ, առաջանա մեռնենք:

Երեսն աստաղակ մնանակու է
Երկպյան ու արթնանահեղ եղաւ պատե-
րազը: Քանի մը անդամը յաղթութիւնը
ատարակուսի մէջ ինկաւ: Քանի մը ան-
դամ Անդղիացիք կարծեցին որ յաղթու-
թիւնը ձեռք բերած ըլլան: Բայց վերջա-
պէս Գաղղիացիք իրենց ճարտար շարժ-
մաննենքներով ու դիւցանական քայլու-
թեամբ յաղթութիւնը ստացան: Թշնա-
և առաջ նաև արտարց կարգիք վիս իրե-
պէս առաջ նաև արտարց կարգիք վիս
ով ստիպուեցան եւ քաշուիլ: սակայն
Աշխաղ ալ աղնչափ փառ կարծ էր եւ այն-
պիսի վիճակի մէջ կը գտնուէր, որ ան-
հանենի է հօսորով պարարել: